

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

ՍԵՐՈՎ. ԲԵ. ՊԱ. ՄՈՒԵԼ. Ե. ԵԱ. Ի.

Զորդերը գոտորելէն անմիջապէս յիտոյ, Առոմբոխօնիս Պուլկար վարդապետի մը ընկերակցութեամբ, իր օտարական զանազան Հոյ և Յոյն եկեղեցիներ այցելեցի որպէս թէ Արևելքան եկեղեցիներ տեսնելու համար, բայց բուն նպատակո էր ժամանակչութիւններէն և լուսարարներէն եկեղեցիներու, պատկերներու սեղաններու են. մոսին տեղեկութիւններ առնելու ձեին տակ, իզմիրլեան Սրբազնի և ուրիշ ծանօթներու, ազգականներու և բարեկամներու և պատահած դէպքերու վրայ ծանօթութիւններ ստունուլ — ամէն ինչ տիսուր և սրտաճմլիկ էր: Շատ հայկական որիւն հոսեցաւ կ. Պօլիս, Ղալաթիա, Խասպիւզ, պանքայի դէպքին հատեանօք . . . իսկ Մատթէոս իզմիրլեան Սրբազնը Օսմ. շոգենաւոր արսորուած էր յիրուսաղէմ:

Սեպտեմբերի կէսին սրոշեցի հեռանալ Պոլսէն, մթնոլորտը կը ճնշէր վրաս, ուկաք էր հեռանալ արիւնահոս փողոցներէն և քաղաքներէն:

Պանքայի դէպքէն յիտոյ ամէն շոգենաւ հազարաւոր հայեր կը տանէր դէպի եղիպտոս, Եւրոպ, Յունաստան, Պալեկարիա, Բուստոստան ելն. ևլն.:

Սեպտ. 20ին, մօտակոյ Աւստրիական «Հունգարիա» շոգենաւը նոտայ, ուղեւարելու համար դէպի վառնու: Շոգենաւը լիքն էր զաղթական հայերով, սրոնք ուսուարակ կ. Պօլսոյ վերջին անցքերուն վրայ կը խօսակցէին և իրնց ապագային անստուգութեան մօտին կը խօսէի գլուխիոր և մատասնչ: Հետեւեալ առաւած հասանք Պուրկազ, ուր քանի մը ժամ մեր շոգենաւը, բայց զուրս չելոյ: Երեկոյին ուշ ատեն հասանք վառնու, ցամաք երանք, ուր իւրաքանչիւրին անունը կ'արձանագրէին փոլիսներ: Կանոնաւոր անցողիր շունէի և արդէն անցողիր շէին փնտուեր: Ուշ ատեն գնացինք քաղաքէն կէս ժամ հեռու «քարանթինա» կոչուած խոչոր խոնի պէս տեղ մը (Երուսաղէմի հոգեառունին նման), ուր գիշերեցինք խեղճ ու կրակ վիճակի մէջ: Նոյն միջոցին 4000է աւելի հայ զաղթականներ կային վառնայի մէջ: ուրիշ հարիւրաւորներ, հազարաւորներ ալ Պալեկարիոյ զանազան կողմերը ցրուած Օգոս. — Սեպտ. ամիսներուն:

2-3 օր միայն մեացի վառնու: Նոյն միջոցին հոն կը գտնուէին Եալովացի Տ. Վաղինակ Մ. Վ. Սիսակեան, Արմաշու Միաբառներէն նորընծայ Մաշթոց Վ. Փափազեան (այս երկու վարդապետները յիտոյ Արիմիան Կաթ. ի հրամանաւ Ամերիկա մեկնեցան, ուր քանի մը տարի յիտոյ վախճանեցաւ Տ. Վաղինակ Մ. Վ., իսկ Տ. Մաշթոց Վ. յիտ ժամանակաց կարգութող եղաւ և ամուռնացաւ Ներսէս Փափազեան անունով): Կային նաև Մշոյ կողմերէն ծերաւնի վարդապետ մը Արբանամ անունով և ուրիշ քանանաներ և վարժապետներ:

Առառ երեկոյ Ս. Սարգիս եկեղեցին կ'երթայի և կը ժամանակցէի ժամերգութեանց: Վարագայ Խաչի պահոց Բարիկենդանի կիրակին Ս. Պատարագին սպասաւուրեցի, Աւետարան կարգացի, վերաբերում ըրի: Եկեղեցին լիքն էր տեղացիներու զաղթականներու բազմութեամբ:

Վառնայի մէջ յատուկ յանձնաժողով մը կազմուած էր զաղթականներուն օգնելու և անոնց ճամբորդութիւնները գիւրացնելու համար, որը շատ լաւ կ'աշխատէր: «Հայաստան» և այլ անուններով սրճարաններ, ընթերցարաններ կային, և իրաւունք անունով Հայերէն և մասսամբ թուրքերէն շարաթաթերթ մը կը հրատարակուէր, և Պուլկար կառագարութիւն ալ ամէն կերպ հոգածութիւն ցոյց կու տար և կը ջանար թեկեցնել բազմաշարչար հայ ժողովրդեան տառապանքը:

Շոգեկառքեր ձրի կը փախադրէին հայ զաղթականները: Սեպտ. 24 թշ. առաջ շոգեկառք նոտայ և ճամբար ելանք բազմաթիւ գողթականներով դէպի Ռուսաք: Շոգեկառքը վառնային Ռուսանուք գրեթէ 12 ժամէն կը հասնէր: Բոլոր գաղ-

թականներու առաջնօրդուեցանք քաղաքէն դուրս, խանի նման բնակավայր մը՝ Նոյն գիշերը բոլորովին անհանգիստ կերպով անցուցինք տախտակներու վրայ պառկելով և հետեւալ առաւտա մուսնուք մտնելով անսուեցանք մեր բարեկամներուն հետ, որք էին Գրիգոր Ազա կարապետեան՝ ժամագործ, Պարոն Նշան Թորոսուան - Սարգիսեան՝ ալիւրի վաճառական, Ասոնք ծանօթ էին ինձի երուսաղէմէն, Հիւրընկալուեցայ Պր. Նշանին տունը, Շաբաթ երեկոները և կիրակի առաւտաներ քաղաքին Ա. Աստուածածին եկեղեցին կ'երթայի և ժամերգութեանց կը մասնակցէի:

Առաջին կիրակին, Սեպտ. 30, Վարդապայ Ա. Խոչի տօնն էր, Պատարագեց տեղույն Տ. Ղեռնդ քահանան (Պուքրէցի), երբեմն երուսաղէմի Միաբան, Ստեփան անուամբ և փոքրաւոր աշակերտ Մելքիսեդեկ Եպոս. Մուրատեանի: Եկեղեցին լիքն էր տեղացի և գաղթական ժողովրդով: Հոն կը պաշտօնավարէին նաև Տ. Կարապետ Քնչն. Պօյաճեան և Տ. Մկրտիչ Միքայէլեան անուն քահանայ մը Պարտիգացի:

Մուսնուքին նամակաւ գրեցի Վիէննա, Միխթարեանց Արքահայր Գեր. Տ. Արսէն Արքեպօ. Այտընեանին, տեղեկացնելով որ Վիէննա պիտի այցելէի, և յետոյ պիտի վերագունայի երուսաղէմ բայց Օօմ. Հիւպատոսը դժուարացաւ անձագիր տալ: Որոշեցի Վառնա գառնա գառնալ և անկից կերպով մը երուսաղէմ երթալ Յառնաստանի կամ Եգիպտոսի գծով: Նոյնիմբերի սկիզբը Վառնա իջայ, ուր մեր եկեղեցին կ'երթենէի, և եկեղեցւոյ ներքնագութիթը անկիւն մը կը պառկէի բոլորովին խեղճ ու կրակ վիճակի մէջ:

Այս միջնոցին Տ. Տ. Մկրտիչ Մրիմեան կաթ. ի կողմէն հոգեսոր այցելութեան պաշտօնով վառնա հասաւ Տ. Արսէն Վրդ. Վեհունի,

Որոշեցի մուսնուիոյ գծով երթալ Վիէննա, բայց հայերուն մուտքը խստիւ արգիլուած էր հան, և մուսնական կառավարութիւնը հայ գաղթականներ չէր ընդունած իր երկրին մէջ:

Պաղտասար անունով 18 տարեկանի մը անցագրով, ճամբայ ելայ դէպի Պուքրէչ: Առաջին անգամ ըլլալով Եւրոպական մայրաքաղաք մը կը տեսնայի: Ամէն կողմէ շքեղութիւն և ելեքտրական լուսաւորութիւն, կառքեր, բրանվայներ: Երեք օր միացի Պուքրէչ, հան մեր Ա. Հրեշտակապետաց եկեղեցին, որ կարենոր թաղի մը մէջ կառուցաւած է Յառնական ոճով: Երկու քահանաներ կը սպասաւորէին հան և երկուքն ալ մուսնական քահանայի խոլփախ կը դնէին գլուխնին:

Այս եկեղեցին վերաշինուած է 1781ին: Այժմ (1913) աւելի ընդարձակօրէն վերակառուցաւելու վրայ է, Էջմիածնի Մայր Տաճարին ճարտարապետական ոճով ու ձեռք և երկնահաղորդ կաթողիկէներով:

1896 Դեկտ. 11ին հասայ Վիէննա, Պուտափէշթի ճամբով: Յաջորդ օր տեսակցեցայ Այտընեան Գերապայծառին հետ, որ շատ փառաւոր և պատկառելի անձ մընէր: Կէս ժամու չափ հետո տեսակցեցաւ: Այտընեան Գերապայծառ այդ առթիւ ինձ պատմեց թէ ինքն ժամանակաւ (ի մանկութեան) կ. Պօլսէն Վիէննա 70 օրէն հասած է Թրիէստի ճամբով և տառգասատանաւով: Մէկ շաբաթ հիւրընկուլուց իրենց վանքը: Արքահայրէն զատ վանքին մէջ կը գտնուէին Տ. Ղեռնդ Վրդ. Յովնանեան (Աթոռակալ և Ընդհ. Քարտուղար), Տ. Աստուածատուր Վրդ. Աւագեան՝ Գործակալ, Տ. Անառն Վրդ. Տէրոյեան՝ Լուսարարապետ, որոյ երկու եղբայրներն ալ վեհուների Միաբան վարդապետներն, Տ. Անապայէլ Վրդ. Պարոնչ՝ Թանգարանապետ, Տ. Բառնաբաս Վրդ. Պիլէզիքիսան՝ կղերանոցի Տեսուչ, Տ. Վահան Վրդ. Մարտիկեան՝ կարնեցի: Տ. Յակոբոս Վրդ. Նուլեան՝ փոքրաւոր Արքահօր, Տ. Գրիգորիս Վրդ. Գալէմքեարեան՝ Տեսուչ Տապանի, Տ. Գարբրիէլ Վրդ. Մէնէզիշեան՝ Խմբագիր Հանդէս Ամսորեայշի, Եղբայր Վարդան Մելքիսեդեկեան և լն.: Կային նաև 4-5 Աւստրիացի աշխատաւոր Եղբայրներ:

Միաբան Վարդապետներէն ոմանք իրենց հեղինակած գրքերէն նուրիբեցին ինձի, Արքահայր Այտընեան Արքեպիսկոպոսութ իր համառաջ կենսագրականը նուրիբեց:

1896 Դեկտ. 31, Դչ. առաւետ կանուխ հասանք վեհափակ և նաւակ մը նստելով ուղղակի Մուրտա Ռաֆայէլեան վարժարանը գնացի, ուր Տիսչական պաշտօն կը վարէր Տրապիզոնցի Հ. Մինաս Վրդ. Նուրիխան: Վարժարանիս մէջ պաշտօն ունէին նաև Հ. Եղաւարդ Վ. Արբունեան, Հ. Արխուակէս Գանգանդիլեան: Կէսօրուան կերտակուրը Մ. Մ. վարժարանը կերպ և երեկոյեան դէմ վանքին կոնսոլը նստելով վ. Ստիփանեանի հետ միասին, ուղղուեցանք դէպի Ս. Ղազար, ուր հասանք գրեթէ 45 վայրկեանէն: Ուղղուեցայ վանքին եկեղեցին, ուր ազօթեցի և համբուրեցի գերեզմանը Ալբաստացի Մխիթար Արքայօր, որ թաղուած է Աւագ Սեղանի առջև: Յատայ առաջնորդուեցայ վանքի արտաքին դրան մօտ սպասման սենեակը կամ խօսարանը, ուր ինձ առաջին այցիլողը եղաւ Արքահօր Փոքրաւորը՝ Հ. Սուքիաս Էփրիկեան: Քանի մը վայրկեան խօսակցելէ յետոյ զիս առաջնորդեց Ս. Ղազարու Վանահայր կամ Արքահայր Գեր. Տ. Իգնատիոս Արք. Կիւրեղեանի մօտ: Գերապայծառը պազ ընդունելութիւն ըրաւ:

Արքահօր քովէն մեկնելով, առաջնորդուեցայ ինձ համար պատրաստուած սննեակը, Հ. Արսէն Վ. Ղազիկեանի խօսցին մօտ: Ժամը (ը թ.) 12 ին մօտ եկեղեցւոյ գոնզակը զարկու, իս ալ Միարանութեան հետ եկեղեցի գնոցի և աչքո չորս քացած անհամբեր կը սպասէի Ալիշանը տեսնելու Նա, ըստ իր սովորութեան, մեղմէ առաջիջած էր և եկեղեցւոյ մէկ անկիւնը ծնրագիր, ազօթագիրք ի ձեռին, մէկ ձեռքը մոմ, երեսը, մօրուքը, գիրքը, մոմը իրարու խառնած՝ կ'ազօթէր մտամփոփ — այդ վայրկեանը յուղիչ և տպաւորիչ էր ինձ համար: Հայր Ալիշան Աթոռակալ կամ փախոնորդ էր եկեղեցւոյ մէջ:

Մխիթարեան վարդապետները պատմեցին ինձի թէ օր մը Հ. Ալիշան այդաէս ճրագով մտամփոփ ազօթած միջոցին մոզիրը բռնկած են, բայց ինքը չէ իմացեր մինչեւ որ քովինները նշմարելով՝ վազեր և մարեր են: Անկէ յետոյ միայն իմացած է երանելին իր գլխէն անցոծ փորձանքը:

Երեկոյեան սովորական ժամերգութեան, ներգաշնական եղանակաւ, վարդապետք և աչակեր գրեցին զջքեզ գոհարաննմքը գոհարանական երգը, յետոյ մտածականի սկսուն — Մտածականի գիրքը մաս առ մաս Ս. Ղազարեան առաջնութեամբ կարգոց Հ. Վարդան Վրդ. Հայունի և խորհրդականութեանը շարաւակուեցան բաւական երկոր:

Բոլոր վարդապետներու հետ ալ տեսակցելու առիթը կ'ունենայի, բայց մտանուրապէս մօտիկ յարաքերութիւն ունէի ծերունիներէն Հայր Ալիշանին և Հայր Գայրեգին Վրդ. Զարբհանէլեանին, իսկ երիասասարդներէն Հացունիի և Արսէն Վրդ. Ղազիկեանի հետ (Հայր Գայրեգին Զարբհանէլեան մտամբը կաթուածար եղած էր, իր սենեակը գրական գործերով կը զրազէր, երբեմն ալ եկեղեցի կ'իջնէր և դասէն զուրու կենալով կ'ազօթէր, բայց չէր կրնար պատարագել, իսկ Հայր Ալիշան վանքին որ կազմն ալ զիս տեսնէր, կը համաքրքրուէր ինձով և կը խօսակցէր հետու:

1897 Յունուար 1, Հինգչարթի, տարեգլուխ: Վանքին Աւագ Սեղանը իր կարգին ձայնաւոր պատարագեց Հայր Սուքիաս Վրդ. Էփրիկեան: Առառւ և երեկոյ երբ Միարանութիւնը սեղանատունէն դուրս կ'ելլէ, հոն գուսը կը չարուին աւազութեան կարգոււ: Այն միջոցին վանքին գանհապանը կը բերէ փօւրէն եկած նամակները, լրագիրները և կը յանձնէ Արքահօր: Ան ալ հասցէները կարդալով կը յանձնէ վարդապետներուն: Ես ալ ներկայ կ'ըլլայի այս նամակաբաշխութեան: Անպատճառ քանի մը նամակներ և լրագիրներ կ'ըլլային Հայր Ալիշանի հասցէին, և ծերունի վարդապետը մտենախոսնարութեամբ, զլուխը բանալով իր նամակները կը ստանար Արքահօր ձեռքէն:

Ս. Ղազար բնակութեանս միջոցին, մի անգամ Հայր Վարդան Հացունին առաջնորդեց զիս Վեհափակի, ուր պտըտեցանք քաղաքին կարեօր, նշանաւոր մասէքը: Յունուար 4, Կիրակի օր, առաւտօտեան Պատարագէն և նախաճաշէն յետոյ, Հայր

Ղեռնդ Ալիշան, Հայր Վարդան Հացունի, ուրիշ երկու վարդապետներ և ես, Սուրբ Ղազարէն կոնսոլ նստանք և երկրորդ անգամ ըլլալով վենետիկ գնացինք: Հայր Առիշանը, որ չատ քիչ անգամներ Ս. Ղոզարէն գուրս կ'ելլէր, նոյն օրը կ'երթար Նոր Տարի շնորհաւորելու իր ականաւոր քարեկամենքուն, մասնաւորապէս մի քանի իտալանայ ընտանիքներու (մեացորդ Վենետիկի երրեմբի հայ գաղթականութեան), որոնց հետ իր հոգեսոր Հայր յարարերութեան մէջ էր երկար ատենէ ի վեր և տարին մի քանի անգամ կ'այցելէր անոնց: Տօներու պալտատին առջեւ Հայր Ալիշան իր մօրուքն ու մազերը հոգին առած և գլուխը բացած՝ կը յառաջանար արագաքայլ: Մենք Հայր Վարդանին հետ չորս բոլորնիս կը դիտէինք հետաքրքրութեամբ: Հայր Վարդան հասկցուց ինձ թէ չենք կրնար հետեւ Ալիշանի արագ քայլերուն, թէ չասվարութիւն ունի միշտ չուտ չուտ քայլելու, և կատակով աւելցուց թէ իր գրական աշխատանքը զինքը կը քաշեն ի Ս. Ղազար:

Յունուար 5, ԲՀ. օրը Միաբանութեան, Արքահոր և բոլոր վարդապետներուն այցելելով, ոմաք քարեաւուս ըսի և չնորհակալութիւն յայտնեցի: Կէսօրուան ճաշէն յետոյ կոնսոլ նստեցանք: Ինձ ընկերացաւ Հայր Եսայի Վարդապետ (Պարակագիցի), վենետիկ հասնելով, ուղղակի Մուրատ - Խափայէլեան վարժարանը գնացինք, ուր քանի մը ժամ հանգատանուէ յետոյ ճամբայ ելանք դէպի երկաթուղուայ կայտրանը: Ինձ ընկերացաւ վարժարանի ուսուցիչներէն Հայր Անդրէոս վրդ. Վարդարուրեան: Դրամս բոլորովին լինցած Դ. կարգի տոմսակ մը առի: Բոլորովին չոր տախտակներու վրայ մեացած էի, ոչ անկողին ունէի, ոչ բազմոց, ոչ վերմոց: Վացարձակապէս ոչինչ:

Հռովմայ մէջ ընակող եկեղեցականներուն մէջ ամենէն աւելի բարեսէրն ու մարդամօտը Յովհաննէս Քիւրէլեան ծիրաւնի վարդապետն էր, որ այդ միջոցին մասնաւութամալոյծ էր: 10 օր միայն մնալէ յետոյ չոգեկառք նստանք, Պրինտիգիի ճամբառվ կ. Պոլիս վերապանալու համար: Պրինտիգի հասնալով, երկու օրուան չափ սպասեցինք մինչև որ Աւստրիական չոգենաւ մանելով, անմիջապէս անկողին վագեցի և քնացայ: Եսոյն գիշերը բաւական ալիկածութիւն կառ և ես մասցած էի իմ անկողնոյա մօտ փոքրիկ պատուհանը փակել, ուրիէ բաւական ջուր ներս մանելով՝ անկողինս թրջուած էր: Հետեւալ օրը հասանք Յունաստանի Փաթրաս նաւահանչ գիստը, յետոյ Փիրէ: Հետեւալ օրը չոգեկառքով գնացի Աթէնք, ուր Հոգեսոր Հովուի պաշտօն կը վարէր կ. Պոլոսյ Բերայի քահանաներէն Տ. Գարեգին Աթէնք, Քանի մը օր միայն մեացի Աթէնք, ուր բազմաթիւ հայ գաղթականներ կային այդ միջոցին և ԱՄիութիւնը անուամբ թերթ մը կը հրատարակուէր:

Յունուար 8ին Յունական չոգենաւ մը նստելով, ճամբայ ելայ դէպի իզմիր: Ծովու վրայ բաւական ալեկածութիւն կար և ես անհանգիստ էի: Բատ որում Եւրոպայէն կու գայի և խիստ խուզարկութեան կրնայի ենթարկուիլ: Զգուշութեան հումար կարեսը թուղթերս մարմինիս կապեցի, բայց երր իզմիրի նաւահանգիստը հասայ, պաշտօնեաներ ամէն կողմօ խուզարկեցին, ձեռք անցուցին վրաս պահած թուղթերս և զիս առաջնորդեցին բանտ: Թուղթերուս մէջ կային նամակներ և ուղեարութեանս օրագրութիւնը: Մինչև անոնց քննութիւնը, 35 օր պատկեցայ իզմիրի բանտը, ոճրագործներու մէջ, և քանի քանի անգամներ երկարատև հարցաքննութեան ենթարկուեցայ: Իմ գոյքերուս մէջէն ելած էր Աստուածամօր պատկեր մը, որոյ ոտքին տակ գրուած կար լուսինը: Հարցաքննիչ դատաւորը զայրացաւ լուսինը (ալիմէթի Օսմաններէն) կնկան մը ոտքին տակ առնուած ըլլալուն համար և բարկութեամբ կառը կառը ըրաւ պատկերը . . . :

(Եարունակելի՝ 4)